

Լիվոնոյ քաղաքը վախճանած է, եւ իրեն վերաբերեալ գրութեանց ծրարը կը պահուի նոյն քաղքին կաթողիկեայ Հայոց եկեղեցւոյն գիւանը: Այս գրութեանց մէջէն հետեւեալ իտալերէն սկզբնագիր վաւերացուցից (Դիւ. Լիվ.) նոյնութեամբ կը հրատարակեմ: Հռոմայ Հաւատոյ Տարածման Ս. Ժողովոյ գահերէց Կարդինալը կը գրէ 17 Օգոստ. 1743ին առ Սարգիս Արքեպ. ի Զմիւռնիա, որ Ս. Քահանայապետը եւ Ս. Ժողովը մեծապէս ուրախացած են, որ ինքը թողուլ մոլորութիւնները՝ հաւատոյ դաւանութիւնը տուած է Զմիւռնիոյ Առաքելական փոխանորդ P. Girolamo da Perainoին ձեռքը, եւ թէ ընդունած է այս մասին զրկուած վաւերացուցիցները, թէ անոր այս բարի օրինակը շատ լաւ տպաւորութիւն պիտի ընէ եւ պտուղ պիտի բերէ անտարակոյս եւն:

Ահա այս նամակս՝

Mto. Ill^o e Rmo. Mons. come Fratello.
 Per le mani del P. Girolamo da Peraino
 Vicario Ap^o. di cotesta Città avendo la
 Santità di Nr^o. Sig^e. e questa S. Cong. rice-
 vuti i documenti, co' quali V. I. abbandonati
 gli errori, e la Scisma della sua Nazione ha
 professato e professa la vera credenza, la
 Unione colla S. Romana Chiesa madre e
 maestra di tuttae le altre, e la dovuta sugge-
 zione al Romano Pontifice Capo Visibile della
 medesima e Vicario del Fondatore di essa
 Christo Nr^o. Sig^e. Ha la St^a Sua non meno